

ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

### ԽՃԱՆԿԱՐԸ (Mosaïque) ՀԱՅՈՑ ՄՕՏ

(ԿԱՆԻԱԳՈՑՆ ՇՐՋԱՆԻՆ)

ՆՈՒՆԵՐ ՏԻԳՐԱՆ ԽԱՆ ՔԵԼԵԿԵԱՆԻՆ

1929 ին ղէպ ի Արեւելք կատարած ուղեւորութեանս ատեն հայկական հին խճանկարներու նմոշներու հանդիպեցայ Երուսաղէմի այս ու այն կողմը: Անոնց արհեստի ու արուեստի կատարելութիւնը այնքան հետաքրքրեցին զիս որ որոշեցի ուսումնասիրող գեղարուեստասէրներու ու շաղրութեան յանձնել՝ իբր ուսումնասիրութիւն Հայ Գեղ. պատմութեան համար:

Հայկական խճանկարներուն վրայ խօսելէս առաջ, սակայն, ինծի պարտք կը համարիմ ակնարկ մը նետելու խճանկարին գոյութեան վրայ մեր մօտ:

Խճանկար բառը խիձ և նկար բառերուն մէկ բարդ ձեւն է: Խիձ կը նշանակէ մանր քար. նկար կը նշանակէ կերպարարչիւն, պատկերացում, որով խճանկար կը նշանակէ խիձերով պատկերացում, օտար լեզուով՝ մոզայիք (mosaïque): Սակայն հայերէնի մէջ կայ նաեւ ուրիշ բառ մը, կը ձեւապատճառ. «Եւ փութացաւ Ասանէթ և զգեցաւ զպատմութեանն բեհեզեայ յոսկոյ կանապատնձ և ամ զգօտին ոսկեղէն ընդ մէջ իւր»<sup>1</sup>: Հ. Աճառեան սապէս կ'արտայայտուի բառին իրական իմաստին համար. «Խնդրական բառին տեղ Գ. ձեռագիրն ունի կանապատնձ, Ա. ձեռագիր յուրերպարանձ: Ասիկա կը ցուցնէ որ բառը կը նշանակէ «Թանկագին քարերով զարդարուած»: Բառս կը ծագի կիձ (կոձ) արմատէն, որ այլուստ յայտնի է մարմարիոն նշանակութեամբ, բայց մեր ձեռագրին մէջ կը նշանակէ մոզայիքի մանր քար. հմմտ. անդ՝ էջ 153-4, 172, գրծ. կիւն ձիւնք, կեչիք, կեչիւն, կանաչիք, կանաչեք:

Ասոնց մէջ բառին ուղիղ ձեւն է կիւնձ, որուն հետ նոյն կու գայ Լոռիի և Ղազարի գաւառականներով կիւնձ մանր քար»<sup>2</sup>: Ուրեմն որոշ է որ մոզայիքին հին հայերէն կանապատնձ անունը կու տային, որովհետեւ իրապէս ալ խճանկարներուն հնագոյն օրինակները գունաւոր մարմարի կտորներով կը կազմուէին, հետզհետէ թրծուած գունաւոր ապակեքարերով, կամ կիտուածեալ նիւթերով սկսան աւելի ճոխ գունաւոր, նոյնիսկ ոսկեալ՝ պատրաստել, մասնաւորաբար բիւզանդական արուեստին մէջ, անոր պատմական գոյութեան ժամանակ:

Թէոդիկ խճանկար բառի մասին կը գրէ. «Այս նորարանութիւնը յարմար դատեցինք իբր համագօր Mosaïqueի, փոխան օտար ծագմամբ Միւսիոն բառին: Նախնեաց մատենագրութեան մէջ կը հանդիպինք Մանրամասն կամ Մանրախիձ յօրինուած բառերուն՝ ալ. թէեւ լաւագոյն պիտի ըլլար Յախճապակը կամ Ախճապակը, եթէ այս վերջինը ֆրանսերէն Porcelaine բառին չյատկացուէր յետոյ»<sup>3</sup>: Ինչպէս կը տեսնուի Թէոդիկի անձնօթ մնացած է հայերէն շատ յարմար և իսկական իմաստն արտայայտող կանապատնձ բառը: Իսկ խճանկարն ըստ իս աւելի աշխարհաբար և մեր օրերուն աւելի հասկնալի ու պարզ ըլլալուն նախընտրելի է զայդ գործածել: Դարձեալ,

1. Անկ. գիրք. 2ին կտ. 156. - 2. Բզմվ. 1925, էջ 202. Հայերէն նոր բառեր Անկանոն գրոց մէջ. - 3. Թէոդիկ, Տարեցոյց 1922, էջ 221.

Թէոդիկ խճանկարի պատմականին համար կ'աւելցնէ. «Գեղարուեստի մէջ, խճանկարչութիւնը՝ քարի, ապակիի և կիտուածի կտորներով պատկերներ դրուագելու արուեստն է, տեսակ մը սալարկում: Քրիստոսէ 170 տարի առաջ, Հռովմայեցոց օրով յիշուած առաջին խճանկարն է Պրենստայի մէջ Սիլլա նշանաւոր իշխանապետին շինել տուածը որ մասամբ կը կազմէր Բախտի չաստուածոյն մահանին սալայատակը, ինչ որ շուտով ծաւալ գտաւ Հռովմայեցոց մէջ, և զրագիտաց կաճառին յատկացեալ Մուսէոն կոչուած շէնքերուն գետնամասերը նոյն կերպ կը յարգարէին»<sup>1</sup>:

Գալով Հայոց ծանօթ խճանկարչութիւնը կը կատարուէր միայն գունաւոր քարերով: Քրիստոնեայ հայութիւնը այս արուեստը ժառանգեց Ուրարտացիներէն, որոնք, ըստ երեւոյթին՝ հնագոյն ժողովուրդն են որ խճանկար սալայատակած ըլլան իրենց բնակարաններուն կամ տաճարներուն գետինները: Ուրիշ դրացի հին երկիրներու մէջ թրծուած աղիւսէ, քանդակեալ և զարդարուն գետիններ կը պատրաստուէին, սակայն միայն Ուրարտացոց մօտ կը հանդիպինք կլոր քարերով գծագարող նկարակերտ գետիններու: «Ուրարտացի քարտաշները գիտէին և գեղեցիկ զարդարանքներ շինել գոյնզգոյն քարերի դասաւորումով: Սա մի տեսակ մոզայիք էր: Թոփրաք - Գալէի տաճարի յատակը ծածկուած էր այդպիսի մոզայիքանման բանուածքներով, որոնք բաղկացած էին համակենտրոն շրջանակներից միմեանց ազուցուած՝ ընտիր ճաշակով»<sup>2</sup>: Եւ այսպէս կը տեսնենք որ «Քարերի գոյներէց զարդարանքներ կազմելը մի արւեստ էր, որ մնաց և հայկական ճարտարապետութեան մէջ»<sup>3</sup>:

Եւ արդարեւ Ուրարտական այս ժառանգութիւնը շարունակուեցաւ քրիստոնէացած հայութեան մօտ, որոնք արդար ժառանգներն եղան Ուրարտական միւս արուեստներուն և արհեստներուն: Այսպէս քրիստոնեայ Հայաստանի մեզի ծա-

նօթ հնագոյն և նշանաւորագոյն Եկեղեցին՝ Զուարթնոցն ալ թոփրաք-Գալէի Ուրարտական տաճարին նման խճանկարներ ունէր: Այդ եկեղեցոյն պեղումներուն մէկ հաշուետուութեան մէջ կը կարդամ. «Մոզայիկ - Աւերակների փլատակների տակ սեղանի մասում գտնել է մի մեծ կտոր մոզայիկ, մօտաւորապէս 60×37 (հարիւրորդամեղը) մեծութեամբ, որ ներկայացնում է մեծ խաչի բեկոր: Հաւանական նա ընկել է սեղանի կիսարդարակ ծածկից: Մոզայիկ զարդերը պէտք է որ ընդարձակ տարածութիւն բռնած լինին, որովհետեւ բաց ի այդ մեծ կտորից, փոքրիկ բեկորներով և հատ հատ գոյնզգոյն քարերով լիքն են աւազը եւ խիճերը: Խաչիկ վարդապետի կարգադրութեամբ երկար ժամանակ մի ծեր մշակ զբաղւած էր յատկապէս այդ քարերը ժողովելով: Փոքրիկ քառանկիւնի քարերը կամ սեպական գոյն ունին, կամ ներկւած են միայն դրսի երեւացող կողմից: Խաչի թեւերը ոսկէգոյն է, վեց շարքով, որը եզերած է մի շարք կարմիր քարով: Ծածանջները սպիտակ գոյն են, իսկ թեւերի և ճանճանջների միջի տարածութիւնը լըցւած է շրջանաձեւ արծաթէ գորշ և կապոյտ շերտերով»<sup>4</sup>: Հնախօսական այս տուեալներուն վրայ յենլով կ'եզրակացնենք որ «Եկեղեցին ներսից նկարուած էր, որ մոզայիկի գոյնզգոյն խաղեր եւ զարդեր ծածկում էին սեղանի զուլիւր և գուցէ նաեւ ուրիշ մասեր»<sup>5</sup>:

Դժբախտաբար Հայաստանի մէջ աւելի հին կամ հնութեան աւանդութիւն ունեցող բազմաթիւ աւերակներ, եկեղեցիներ չեն պեղուած կամ քննուած, որով շատ

1. Թէոդիկ, Տարեցոյց 1922, էջ 222-23. - 2. Հայոց Պատմ. Լէօ. 1917, Թիֆլիս. էջ 300, Ա. հատոր. 3. Անդ, ծանօթ. Թիւ 1. - 4. Ազգագրական հանդէս, 1907, XVI գիրք. էջ 139-140, Էջմիածին և Հայոց հնագոյն եկեղեցիները. Մեարմը վարդ. Տէր - Մովսիսեանի. Այս խճանկարին «մէկ նշխարը կը մնայ Նահանգի Պէրպլեթեանի մօտ». Թէոդիկ, Տարեցոյց 1922, էջ 224. - 5. Ազգագրական հանդէս, 1907, XVI գիրք. էջ 149.

բան մեզի մութ կը մնայ: Անտարակոյս, եթէ ոչ առատութեամբ, գոնէ ըստ բաւականին խճանկարի արուեստի հետքեր ալ մէջտեղ պիտի գան: Չեմ ըսեր թէ ժուժկալ հայութիւնը առատ կերպով օգտուած է խճանկարէն, զարդարելու համար իր շէնքերը, ասիկա շոյալութիւն մըն էր զոր Հայը՝ Բիւզանդացոց նման՝ չէր կրնար կիրարկել, կամ շատ հազուադէպ, կերպով կը գործածէր: Սակայն ասիկա պատճառ մը չէ որ կասկածինք թէ Հայոց մօտ խճանկարի արուեստ գոյութիւն չունէր: Արուեստը զարգացած էր արհեստական կատարելութեան հասնելու չափ, և արուեստի կողմէ կը մնար ինքնուրոյն: Խճանկարի բնագաւառը և արհեստին գտնողները չէ որ կը փնտռեմ, այլ պարզապէս կ'ուզեմ ըսել որ Հայ եղած է այդ արուեստին հնագոյն և կարող վարպետներէն մին, որ բնական է՝ եթէ նրկատի առնենք որ Հայուն կտակուած էր իր նախնիքներէն՝ Ուրարտացիներէն:

Հայուն կարողութեան վրայ՝ խճանկարի արուեստին մէջ՝ աւելի մանրամասն պիտի ծանրանամ Երուսաղէմի Հայ խրճանկարներուն վրայ խօսած ատենս:

Խճանկարի արուեստը շարունակուեցաւ համեստ չափերով մինչև Բագրատունեաց հարստութեան վերջը, մինչև ԺԳ - ԺԴ դար: Նշանաւոր Հայ ճարտարագէտ հնախօս Թ. Թօրամանեան խօսելով Չաքարեան շրջանի Անոյ մասին կը գրէ. «Առանձնապէս Չաքարեան շրջանի վերածնութեան սեփականութիւններն են գոյնզգոյն քարերով մոզայիք պատեր, հորիզոնական մոզայիք առաստաղներ, դրանց սրաչաքրիք շրջանակներ և պսակներ (corniche), նոյնպէս նաև սրաչաքրիք քանդակներով սեանց խոյակներ: Սրաչաքրիքի և մոզայիքի ոճերը շատ բազմակողմանի կերպով մշակուած են Չաքարեան շրջանին և գրեթէ առանց բացառութեան տեղ գրաւած են բոլոր ժամատուններու, անհատական և հասարակական շինութիւններու մէջ»<sup>1</sup>: Քիչ յետոյ կը շարունակէ. «Գալով մասնաւորապէս Անիի մէջ. Չաքարեան

շրջանի ճարտարապետական նմուշներ բազմաթիւ են: Ճարտարապետական զրուխ գործոց է Անիի Առաքելոց եկեղեցւոյ գաւիթը ամենայն հաւանականութեամբ 13-րդ դարու կէսին մօտ շինուած՝ Պահլաւունի ցեղին պատկանող կղերականներու նախաձեռնութեամբ որն որ իրենց սեփական աթոռը լինելէ զատ նաև այդ ցեղի հոգեւորականներու դամբարանն էր: Այս գաւիթին մէջ ցանկացողը կարող է այսօր իսկ տեսնել թէ Անեցի վարպետներ որ աստիճան ճարտարութեամբ կարող էին գոյնզգոյն մեծ ու փոքր քարերով մոզայիք առաստաղներ շինել շրջապատուած գեղեցիկ շրջանակներով: Չիրար խաչաձևեղ կամարներու և աղեղներու ու անոնց խաչեւումէն գոյացող միջոցներ սրաչաքրիք գմբէթաւորելու կամ մոզայիք առաստաղով ծածկելու ոճը գաղափարող ճարտարապետին տաղանդը իսպառ անպտուղ պիտի անցնէր, եթէ Անիի մէջ չի գտնուէին կիրթ ու մշակուած ճարտարապետներու գաղափարները իրականացնելու կարող արհեստաւորներ: Երևարար արհեստաւորներ Անիի շրջանին մէջ անմրցելի առաւելութիւններ ունեցիր են, անոնց ճարտարութեան և կարողութեան ապացոյցներն են քանի մը դարեր անցնելէն յետոյ մեզ հասած շինուածքներուն փլատակ վիճակի մէջ անգամ գմայլեցուցիչ նրբութեամբ փայլելը»<sup>2</sup>:

Արհեստի տեսակէտով բաւական տարբեր են այս շրջանի քանդակեալ խճանկարները: Անոնց աւելի արեւելականացած, ճոխ ճաշակի մը արտադրութիւնն են: «13-րդ և 14-րդ դարերուն շատ ընդհանրացած և հաճելի դարձած մի ոճ էր արտաքին դրանց ամբողջ ճակատներ և առաստաղներ աստղաձև մոզայիքներով զարդարել և այդ մոզայիքներու իւրաքանչիւր քարերը առանձին տեսակ քանդակել: Դրանց ճակատներ կան որոնք հարիւրաւոր աստղաձևերով, տարրան-

1. Ազգագրական հանդէս, 1912, XXIII գրք, էջ 20. Անի քաղաքի թէ՛ ամրոց, - 2. Անի, էջ 21.

կիւնի, բազմանկիւնի, կամ քառակուսի հարիւրաւոր քարերով են կազմուած, և այդ քարերուն իւրաքանչիւրը առանձին տեսակ նուրբ և մանրիկ քանդակներով զարդարուած են: Այս ոճի դռներէն են Բագրատունեաց պալատ կարծուած շէնքին դուռը: Գագկաշէն բոլորակ ս. Գրիգորի մօտ պեղուսներով բացուած մի դուռ, և մասնաւորապէս ուշադրութեան արժանի են վերջին տարիներս պեղուսներով բացուած զոյգ մը վաճառատանց արտաքին դռներ: Այս վերջինս ոչ միայն իր արտաքին մոզայիքներով նորութիւններ տրուաւ, այլև մեզ ըստ բաւականի գաղափար տուաւ վերջին շրջանի Անեցիներուն շուկաներուն և վաճառատներուն վրայ»<sup>1</sup>:

Խճանկարին հետզհետէ ունեցած պահանջը, մանաւանդ գոյնի ու ձևի ճոխացումը պատճառ եղաւ որ Հայ վարպետներ տարբեր նիւթերու դիմեն՝ ունենալու համար պահանջուած խիճերը: Այդ տարբեր նիւթերը կաւէ կիտուածեալ գունազեղ թրծուած խիճեր էին որոնք բուն խիճերուն տեղը պիտի բռնէին: Այս աւելի նպատակայարմար էր, կարելի էր աւելի բարդ ձևով խճանկարներ պատրաստել: Արուեստական խիճը դիւրաւ ձեռք կը բերուէր և բուն խիճին չափ սուղ չէր:

Խճանկարի այս փոփոխութեան, նաև գործածութեան վրայօք ուսումնասէր մը կը գրէ. «Յայտնի է թէ խճանկարը կը կազմուի երփնաթոյր ու միաձեւ քառակուսի քարեր իրենց տեղին վրայ փակցնելով, բայց նայելով ասոր դժուար թէեւ թանկագին ըլլալուն, ետքէն սկսեալ են գործածել արուեստական քարեր, այսինքն ապակիներ, որոնցմով կը մնան ներկայիս շատ մը գործեր, կեղծ խճանկար անունով»: Եւ յարգոյ հեղինակն ուրիշ տեղ կ'աւելցնէ. «Եթէ հին Յոյները զարդարանքի համար կիրարկած են բնական և արուեստական խճանկարներ, Հայերը նոյնը շատ աւելի իսկատիպ ու գեղեցիկ կերպով ըրած են յախճապակիով»<sup>2</sup>:

Դիտել տամ սակայն, ինչպէս որ տեսանք, Հայերն ալ շատ հին ատենները

կեղծ խճանկար չէին գործածեր, այլ բուն քարերով կազմուած իրական խճանկարներ, որոնցմէ նմոյշներ Ե - Զ դարերէն Հայաստան և Երուսաղէմ գտնուեցան ԺԹ դարուն մէջ:

Դարձեալ Հայերը մեծ դեր խաղացին յախճապակի խճանկար պատրաստելու գործին մէջ: «Հայերուն գործ դրած յախճապակեայ խճանկարը նոյնպէս դժուարին փորձ մըն էր, բայց քիչ ժամանակի մէջ զարգացաւ ու յաջողեցաւ ան: Բագմաթիւ իսլամական հայաշէն հնութիւններ կան արուեստի այս նուրբ ձևով օժտուած: Խճանկարի շինութեան մեծագոյն դժուարութիւնը կը տարբերէր, համաձայն զարդանկարչութեան պարունակած երկրաչափական ձևերուն, տերեւներուն, կարգ մը բեկեալ գիծերուն առաւելութեան կամ նուազութեան ու դիրքին նկարուելուն և գոյներուն զանազանութեան: Որպէսզի յախճապակիները քով քովի դրուած պահուն գոյնի ու ձևի պահանջուած համաչափ ու ներդաշնակ արդիւնքն ընծայէին, անհրաժեշտ էր ուշադիր և հրմտօրէն կարել զանոնք, ու այն ատենի յախճապակեագործները վարպետ ու զիտակ էին այնքան որ, աներկբայ կ'ըլլար ճշգրիտ արդիւնքի մը հասնիլը: Եթէ երբեք անակնկալ ձախողութիւն մը կամ թերութիւն մը պատահէր գործելու ատեն, այդ առաջ կը բերէր միայն կտորի մը կորուստը: Վերջէն հնարուեցաւ ուրիշ դրութիւն մը որ ոչ թէ երփնեղանգ յախճապակիները կտրելով տեղաւորելու մէջ կը կայանար, այլ պահանջուած զարդարանքը տապակներու վրայ գոյներովը նրկարելուն և թրծելէն ետք իր տեղը փակցնելուն մէջ: Չարդարանքի դիւրութեան համար, պճնուելիք մակերեւոյթը կը մասնարաժնէին տեղին համեմատ կարգ մը ուղիղ և հորիզոնական գիծերու, զորս ան-

1. Ազգագրական հանդէս, 1912, XXIII գրք, էջ 22. - 2. Թէոդիկ, Ամենուն տարեցոյցը, 1923, Յախճապակի, էջ 216. հեղ. Համբարձում Պ. Զօրթեան (Անակ):

կարելի կ'ըլլար զանազանել, եթէ զարգանկարը յաջողած ու նոր շինուած ըլլար: Ճարտարապետական բոլոր մասեր միմիայն այս ձեւով յախճապակուած բազմաթիւ մեծ միհրապներ, միհիվէյներ, բազմակներ, մուտքեր, արձանագրութիւններ, խորանի ստորոտներ և կիսաբոլորակ կամարներ կառուցուած են, որոնք արուեստի նուրբ գործերու մէջ թանկագին յիշակերտներ կը կազմեն այսօր: Կուտինահայ վարպետները յախճապակեայ խճանկարի կիրարկումը չլքելով հանդերձ՝ այս վերջին ձեւը մեծապէս զարգացուցեր են — վկայ Կուտինայի, Պրուսայի, Պոլսոյ և շրջականերու անհետ բեկորները: Մեղք որ երկար փորձառութեանց և տքնումներու արդիւնք այս գործերուն զաղտնիքը կէս մը կորսուած է այսօր»<sup>1</sup>:

Այս կեղծ խճանկարի արուեստը զանազան ձեւերով շատ զարգացաւ և հետզհետէ հասարակ եղաւ Պարսկաստանի մէջ ալ, մանաւանդ Շահ Աբասի օրերէն սկըսեալ, մասնաւորաբար Սպահանի մէջ, թէեւ թաւրիզ կամ թեհրան եւ այլուր ալ անոնցմէ շատ կան: 1931ին Ճուլֆա (Պարսկաստան), սահմանագլուխ քաղաքէն

թաւրիզ եկած ատենս բախտն ունեցայ հանդիպելու Շահ Աբասի վերագրուած բարձր եւ յախճապակի խճապատկերով զարդարուած դրան (պատկերը պիտի ներկայացնեմ յաջորդով) և իրրեւ յիշատակ վերցնելու թափթփած խճանկարներէն կապոյտի նմոյշ մը:

Բազմաթիւ լուսանկարներ ունիմ որոնք Պարսիկ յախճապակիի նշանաւոր և պատմական յիշատակարաններ կը ներկայացնեն, հոս աւելորդ կը համարիմ անոնցմէ նմոյշներ ներկայացնել, զանոնք ուրիշ աշխատութեան մը վերապահած ըլլալով:

Այսպէս խճանկարի արուեստը շինարարական աշխատութեանց մէջ գործածուած ունի սահմանափակ այլ փառաւոր ու հին անցեալ մը, որ սակայն հետզհետէ ինկաւ, հուսկ մոռցուելու համար Հայոց մօտ:

Այսքանը որպէս ընդհանուր ակնարկ հայ խճանկարներու մասին: Յաջորդով կ'անցնիմ ուղղակի Երուսաղէմի խճանկարներու նկարագրութեան, ինչպէս խոստացայ:

(Շարունակելի) 8. ԲԻՐԵՏԵԱՆ

1. Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1923, էջ 217:



## Ա Ն Ց Ո Ր Դ Ը

Հոս, այս ամառի ովկեանի փին, Չեռքս ճընտիս՝ կը նստիմ մինակ. Հեռուն կը սահի նաւ մը մեղմազին, Իրիկուան մեռնող տրտում լոյսին տակ:

Իրիկուան մեռնող տրտում լոյսին տակ, Ճերմակ առագաստն այդ մեռնող նաւին, Մընաս բարովի որպէս թաշկինակ՝ կը ծըփայ լըսիկ և կարօտագին:

Նիւ Եորք

կը ծըփայ լըսիկ և աղերսագին Անդարձ մեկնողի կարօտն այդ թշուառ. Աչքերս արցունքով յանկարձ կը լեցուին, Չեմ գիտեր ինչո՞ւ և որո՞ւ համար:

Չեմ գիտեր որո՞ւ և ինչո՞ւ համար Ես անմըխիթար կու լամ զըլխահակ, Երբ նաւ մը հեռուն կ'երթայ մեղմազար Իրիկուան մեռնող տրտում լոյսին տակ...

Վ. Ա. ԲԱՍ ՍՕՅԵԱՆ

## ՍԱՄՆՈՅ ՍՐԲԱՎԱՅՐԵՐՆ ՈՒ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆ Սասունը որ հնուց ի վեր քաջաց երկիր հանչցուած է, ունի բազմաթիւ լեռներ, վանքեր, խաչքարեր ու սրբավայրեր, որոնք իրրեւ ուխտատեղիք ամէն դարու և ժամանակի մէջ մեծ ազդեցութիւն ունէին հաւատաւոր Սասունցիի հոգեկան և բարոյական կեանքին վրայ:

Իրրեւ Սասնոյ հարազատ զաւակ, նըւիրական պարտականութիւն կը համարիմ ինծի՝ կարգ մը աւանդութիւնները զրի առնել Սասնոյ ապագայ սերունդին պատմելու համար, ըստ որում վերջին ընդհ. պատերազմի միջոցին Սասնոյ բազմաչար հայութիւնն ալ իր կարգին տեղահանուելով եւ ջարդարելով՝ քարուքանդ եղան անոր վանքերն ու պղծուեցան սրբավայրերը:

Սասունցի վերապրող բեկորներն ու խլեակները, ուր որ ալ գտնուին, չեմ կարծեր որ յարգանքով չյիշեն իրենց խրոխտ հայրենիքին պաշտելի լեռներն ու սրբավայրերը, որոնք թէեւ անխօս են, բայց բնութեան իրրեւ պերճախօս փիլիսոփաներ շատ բաներ սորվեցուցած էին իրենց երկրպագող բարեպաշտ ժողովուրդին:

Ա. — Ս. Մարտիրոսի ուխտավայրը. — Մարաթուկը բարձր լեռ մըն է. ամէն Սասունցիի սրտին պաշտելի ու խնկելի: Անոր բարձրագոյն գագաթը երկու մասի կը բաժնուի խորանայարկ, Աջ Մարաթուկ և Չախ Մարաթուկ, զոր տեղացիք կ'անուանեն Չուխտակ գլուխ Մարաթուկ: Մեծ Մարաթուկի գագաթին վրայ շինուած է փոքրիկ մատուռ մը, ուր տարին մէկ անգամ, վարդավառի կիրակին, սուրբ պատարագ ալ կը մատուցուի շրջակայ բարեպաշտ ժողովուրդին կողմանէ, յատկապէս քահանայ տարուելով:

Ս. Մարաթուկի ուխտազնացութիւնը

ՈԱԶՄ. ՓԵՏՐՈՒՆԸ-ՄԱՐՏ 1934

ամէն տարի տեղի կ'ունենար վարդավառի տօնին և կը տեւէր չորս օր: Առաջին օրը կը կատարուէր Մեծ Մարաթուկի ուխտն ու մատաղը, երկրորդ օրը՝ Փոքր Մարաթուկին, իսկ երրորդ ու չորրորդ օրերը յատկացուած էին միշտ խաղի, պարի և նշանառութեան խրախճանքին:

Տարի կ'ըլլար որ ուխտաւորաց թիւը հազարներու կը հասնէր. իւրաքանչիւր ուխտաւոր պարտաւոր էր մատաղցու մը տանիլ. այնպէս որ այդ երկու օրուան մէջ կտրուած մատաղները այնքան շատ էին որքան շատ էր ուխտազնաց ժողովրդեան զգացած խինդն ու երջանկութիւնը, զոր Սասունցին միշտ կ'ըմբոշխէր իր անբիծ հաւատքին ծորակով:

Ս. Մարաթուկի այդ նուիրական բարձունքին վրայ երկինքը ծիծաղ մ'ունի, օղբ ծիծաղ մ'ունի, ջուրը ծիծաղ մ'ունի, հոտաւէտ ծաղիկներն ու երկինքանդ խոտերը ծիծաղ մ'ունին, որ Սասնոյ հայ անմեղ աղջկան ծիծաղին կը համապատասխանեն: Մեծ Մարաթուկի գագաթին շուրջ մէկուկէս հազարամեղր դէպ ի վարը, լեռկ կողքի մը վրայ սեպացած քարակոյտ մը կայ, զոր տեղացիք կ'անուանեն Շարան քարեր, ասոնք են՝ հովիւ մը և իր ոչխարի հօտը քարացած:

Աւանդութեամբ կը պատմուի թէ, ժամանակին, ամրան տօթագին օր մը, հովիւ մը իր հօտը մինչեւ հոն հանած է արածելու համար, ճաշկիթին իր ծարաւած հօտին խմցնելու ջուր չգտնելով այդ լեռկ կողքին վրայ, շատ կը տիրի և գլխիկոր կը նստի բարձր ժայռի մը վրայ, ուրկէ կը սկսի դիտել իր սիրունիկ ոչխարները, որոնք կարծես ջուր խնդրելու համար դէպ ի հովիւր կու գան: Պարզուկ հովիւը նախ բերանաբաց կ'անայ իր սրինգին անո՛ւշ ձայնովը՝ պաղատանգին կ'աղօթէ եւ կը

